


Քարոզ ԱԶ-ԳԶ



Եւ եւ խաղաղու - թեան ըզ - տէր ա - ղա - չես - ցուք:
Again in peace let us beseech the Lord.

Տէր ողորմեա:
Lord have mercy.




Վա - սըն ի գի - շե - ըի եւ ի տունջեան եւ յամենայն ժամու խօսիլ մեզ ըզ -
That the word of the Lord may speak to us by night and by day and at all times, let us ask the Lord.



բան տեսան՝ ըզ - տէր ա - ղա - չես - ցուք:

Տէր ողորմեա:
Lord have mercy.




Վա - սըն չան - կա - նե - ըյ մեզ ի փորձութիւն, որում ոչ կարեմք
That we may not fall into irresistible temptation, let us ask the Lord.



Հան - դուր - ժեղ՝ ըզ - տէր ա - ղա - չես - ցուք:

Տէր ողորմեա:
Lord have mercy.



Վա - սըն ան - բիժ եւ անդատապարտ կարոյ մեզ առաջի ահեղ ատե - նին
That we stand without blame and uncondemned before the terrifying tribunal of Christ, let us ask the Lord.



քրիս - տո - սի՛ ըզ - տէր ա - ղա - չես - ցուք:

Տէր ողորմեա:
Lord have mercy.




Վա - սրն ա - ռաջ - նոր - դե - լոյ մեզ ի նաւահանգիստն կե - նաց
That he may lead us to the harbor of life everlasting, let us ask the Lord.



ան - վախ - ճա - նից՝ ըզ - տեր ա - ղա - չես - ցուք:

Տէր ողորմեա:
Lord have mercy.




Վա - սրն ար - ժա - նի լինելոյ մեզ վերին կոչմանն եւ երկ - նից
That we may be worthy of the call from on high and of the Kingdom of heaven, let us ask the Lord.



ար - քա - յու - թեանն՝ ըզ - տեր ա - ղա - չես - ցուք:

Տէր ողորմեա:
Lord have mercy.




Վա-սրն հոգ - տցն հանգուցելոց, որք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ի քրիս - տոս
For the souls at rest, who have fallen asleep in Christ with true and holy faith, let us ask the Lord.



նրն - ջե - ցին՝ ըզ - տեր ա - ղա - չես - ցուք:

Յիշեա տեր եւ ողորմեա:
Remember them Lord, and have mercy on them.




Եւ եւ միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւա - տոյս մե - լոյ՝
And again for our true and holy faith, together, let us ask the Lord.



ըզ - տէր ա - ղա - չես - ցուք:

Տէր ողորմեա:
Lord have mercy.




Չան - ձինս մեր եւ զմիմեանս տեառն աստուծոյ ամե - նա - կա - լին
Let us commit ourselves and one another to the almighty Lord God.



յանձն ա - ըսս - ցուք:

Քեզ տեառնդ յանձն եղիցուք:
We commit ourselves to you, O Lord.



Ո - ղոր - մեաց մեզ, տէր աստուած մեր, ըստ մեծի ողորմութեան քում:
Have mercy on us, Lord our God, according to your great mercy. Let us all say together:



ա - սաս - ցուք ա - մե - նե - քեան մի - ա - բա - նու - թեամբ:

Տէր ողորմեա. տէր ողորմեա. տէր ողորմեա:
Lord have mercy. Lord have mercy. Lord have mercy.